

# ՀԱՆԴԻՍ ԱՄՍՈՐԵԱՅ

ԲԵՐՈՅԱԿԱՆ, ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ, ԱՐՈՒԵՍՏԳԻՏԱԿԱՆ

Կը հրատարակուի առև ամսոց պիզոքը:  
Բնադմարդութեան գլամ է ինձին մարդուի Տա-  
ռիկան 8 ֆրամբ. — Վեցամինայ 5 ֆրամբ: —  
Մոկ թիւ ասումնեած կը փաստուի 1 ֆրամբ: —  
Խոմքորութեան վնարուայշյան է կմիման. Մրի-  
մարնամ Մրարասուն մաս Մար վամբը:

Արևակը ի հոսուանեաւորուի եւ ի Զմրուանի առջ  
Միաբանութեան վաճառուանի բնակ կազմուանի առջար-  
անուի առանց մասերու ժախուոց: —  
Արևակը ի որոշ քարուանեան համար՝ չշիշաւ մա-  
սանուաննեած կը սկսի մասերու ժամերն առջուանուի:  
Ժամաց մասն առանց առարկուութեան:

## ԹԱՎԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

### ԱԿՈՒՄԵՐԱԿԱՆ

ԲԱԿՈԽԱՎԱԿԱՆ — Հուսոյ եւ չերմեթան էութիւնը: —  
ԽԱՄՊՈՏՄԱԿԱՆ — Խանկան եւ արուեստական քուն: —  
ՀԱԽՈԽԱՎԱԿԱՆ — Փերաբարուայ սասագիրը: —  
ՄԱՏԽՈԽԱՎԱԿԱՆ — 6. Համոց թաւացի չայագէտ  
եւ Կարիից Հայոց զատապալքու: — Քրիստո-  
նան Հայաստան եւ իւր քրականութեանը: —  
ՊԱՏՄԱՎԱԿԱՆ — Առաք առայս:

### ԲԱՐԱՑԳԱԿԱՆ

ՊԱՏՄԱՎԱԿԱՆ ՆՈՐԱՎԱՐ — Գաւակիւսա:

### ՆՈԼԵԼԵԱԾՔ

ՆՈԼԵԼԵԱԾՔ — ԾՆՑՍՍԱԿԱՆ — ՄԱՄՐԱՎՈՒՐՔ  
ՔՈՂԱԾԳԱԿԱՆ ԾՆՑՍՍԱԿԱՆ

## ՈՐՍՈՒԹՎԱԿԱԿԱՆ

### ԲՆԱԳԻՑԱԿԱՆ

### ԼՈՒՍՈՑ ԵՒ ԶԵՐՄՈՒԹՅՈՒՆ ԷՌԻԹԻՆԵԼ

Ա. 1. 8. 8

(Հարուսաւութեան)

Ուովլան Եռւնկ անդղացի գիտնյան վերա-  
պահեալ էր Հուսոյ էռութեան ինդիին ընդարձա-  
կագյն ասպարեզ մը հանել: Մատարութեան  
արժանի է, որ Եռւնկ իւր համբաւն ու Հուսոյ  
ճշմարիս էռութիւնն աճանի փրփոյ փողփողուն  
գոյները մեկնելով գտաւ: Գամինել իրմէ յա-  
ռաջ աճանի փրփոյ պղպջակին վրայ տեսնուած  
գունագեղ փողփողուն խաղերը տեսած էին,  
բայց ոչ պայմ վրայ եցաւ, ոչ ոք ստածեց ասոր  
պատմաբն եւ պահանջեալ պայմաններուն վրայ  
որոնց սցին երեւոյթն իւր գյութիւնը պարա-  
կան է. ոչ գո մաքէն անցուց թէ հնու պէտք է  
փնտուել լուծման բանալին պէսպէն երեւոյթից,  
զոր լուսոյ ճառագաղթներն բիւրից եւ ընդ

միշտ գարձեալ ու գարձեալ մեր առջեւ կը դնեն: —  
Եռւնկ աճանի փրփոյ եւ ընդհանրապէս անօսր  
ցանցակերպներու գոյները քննելով կրմալսիի  
ձօժման տեսութեան (Théorie de vibration) հա-  
սաւ: Ինչուս որ ոգ կոհականեւ ճօճմամբ, կը-  
սէր ննը, մեր ակնանցաց մէջ ձայնի ազդեցութիւնը  
կը ծնանի, ննյանէս մեր աչաց մէջ լուսոյ ազդե-  
ցութիւն կը ծնանի յոնասահմանս անօսր եւ բավ-  
անգակ տիեզերոց վրայ տարածուած հետանիւ-  
թին պյունիկն եթերի կոհականեւ ճօճմամբ: Այս  
եթերն որովհէտեւ անյան անօսր ու նուրբ է որ  
անհնար է երեւակայել, ամէն մարմնէ թափ կ'ան-  
ցնի. Եւ այս մարմիններն որ կրնան զինք ճօճե-  
ցընել, բնաւուց մարմին կը կոռուին: Եթերին  
կոհականեւ ճօճմեները գրեթէ ջրյ ալեաց  
պէս են, եւ կընյ այս վիրջոց վրայէն իմացուիլ  
առաջներուն վրայ հանդիպածն: Ամենապար-  
փորձն պյունամբ հետեւեալ երեւոյթներն  
յառաջ կը բերէ: Եթէ ջրյ երկու ալեաց պյու-  
նէս իրարու հանդիպին, որ երկու ալեաց լու-  
ներն իրարու հետ մրանան, պյու ատեն մի միակ  
մեծած ահագին լեւ կը կազմէն. Նյոնյան ալեաց  
երկու ձորք մի միակ ինորագյն ալեաց ձոր յա-  
ռաջ կը բերեն: Խոկ եթէ ալեաց լեռն ալեաց  
ձորի հանդիպի, երկուքն ալ փոքր ի շատէ զիրար  
կ'եղածանն, եւ հնու ջրյ մակերեւոյթը միապա-  
ղազ չարթհասասար կ'ըլլայ: Նյոն կը հանդիպի  
լուսոյ ալեաց ալ: Եթէ լուսոյ երկու ճառագաղթ,  
որ իրարու մօտակաց լուսոյ կ'ետերէն կ'արձա-  
կուին, իրարու հանդիպին, պյու տեղերն ուր ա-  
լեաց լեռներ կամ ձորեր զիրար կը կորեն, կը  
պյունացըննեն լցուց. ինչ պյու տեղերը զիրար կը  
տկարացըննեն եւ ըստ հետեւորդի հաւար կը  
ծնանին, ուր ալեաց լեռն ալեաց ձորի կը հան-  
դիպի: Այս է Կրիմալսիի փորձն ամենապար-  
զմէնութիւնը:

Աւրիշ քան մ'ալ: Սպիտակ լցոս բազմա-  
գունեան ճառագայթներէ բազկացած է, որոնց  
բազգարութենէն սպիտակը յառաջ կու գայ:  
Բայց միայն նոյնագայն ճառագայթներ, պահնքն  
անոնք՝ որ ալեաց հաւասար երկայնութիւն ու-  
նին, կրնան վրար եղծանել կամ զօրացընել:  
Անոր համար կրնայ հանդիպիլ, որ լուսոյ բա-  
զարիչ մասունքներէն միայն մէկն, ինչպէս  
կարմիր, այնպիսի դրից մէջ մանէ, ուր իրարու-  
եղծումը կամ ոչնչացուցում յառաջ գայ: Այն  
առեն մէկալ ճառագայթներն անփոփոխ կը  
մնան: Բայց որովհետեւ կարմիր սպիտակէն կը  
բաժնուի կ'եւէ, վերիշն կանաչն կը փոխուի.  
վասն գի սպակաւակարմիր ճերմակը կանաչն կը  
ծնանի: Ասով անմիջապէս կը մէկնուի այս, թէ ին-  
չն ամէն թափանցիկ մարմին անսարագոյն ցան-  
ցակերպ ըլլալուն պէս, պէտք է որ ծիածանե-  
գոյն երեւայ: Այսինքն եթէ լուսոյ ճառագայթ-  
ներն այսպիսի մարմոյ մը վրայ ինան, ճառա-  
գայթից մէկ մասն երեսը զարնուելով կը ցորա-  
նայ. ընդ հակառակն մէկալ մասը մարմոյն  
մէջն կ'անցնի եւ վարի երեսին վրայ կը ցո-  
րանայ: Այս վերիշն ճառագայթներն ցոլանալով  
եւ դարձած ժամանակի կը հանդիպին այն ճա-  
ռագայթից, որ մասնութիւն երեսէն ցոլանց էին.  
բայց այն ատօն միեւնուն ճաճումն վիճակի մէջ  
չեն գտնուիր, պայմանն ալեաց լեռն ալեաց լե-  
ռան, նցնապէս ալեաց ձորն ալեաց ձորի չի հան-  
դիպիր: Ասով ընականապէս պէտք է որ լուսոյ  
ճառագայթներն ըստ մասն վրար երծանեն, եւ  
անով գունոյ երեւոյթն յառաջ կու գայ:

Լուսոյ ճառագայթից սասակութիւնն ու  
տէարութիւնն, ինչպէս նաեւ բարակ ցանցա-  
կերպներու գունագեղ երեւոյթն, ինչպէս աե-  
սանք, լուսոյ եթերին ալեաց լեռներու եւ ձո-  
րերու իրարու հանդիպելէն կախում ունի. ապա  
ուրեմն կրնայ ասէկ լուսոյ ալեաց երկայնութիւնը  
հետեւոյթիլ: Եւ իրաք փորձուեցա ասիկայ, եւ  
միջդ չափմամբ գտնուեցա: որ մեր աշաց կարմիր  
լուս ազդող եթերի ալեաց  $\frac{1}{4000}$  մատնաչափ  
երկայնութիւն ունի. իսկ մատնաչափ ազդողը  
 $\frac{1}{70000}$  մատնաչափ: Ճատերն ալեաց պայ գոյշն եր-  
կայնութեան վրայ կը զգրմանան, բայց տարկայ  
տեսնել մեղ գժուարին կը լլար, եթէ լուսոյ ալիք-  
ները մէկ մատնաչափ երկայնութիւն ունենային:  
Վասն զի որոշ տեսութիւնն ինչ ինչ զինաց մէջ  
լուսոյ ալեաց փորդիւթենէն կախում ունի:  
Անոր համար մեր մանրադէտներն ալ չեն կրնար  
անգին անցնիլ մեցնելու պայ որոշ սահմանէն,  
որուն հիմաց արդէն հասած են. վասն զի ալ

այն ատեն առարկային տեսանելի պատկերը չէ  
կրնար իւր սեպհական ձեւը պահէլ: Համ է մա-  
րադիտին տեսութեան սահմանը եւ մանգա-  
ման անոնց յուսոյն վերջն որոնք կը կարծեն թէ  
մանրադէտն հետշետէ կատարելագործուելով  
միւթյ հութիւնը պիտի տեսնուի եւ ըմբռո-  
սուի: Լուսոյ գունաւոր ալեաց պյեւալ երկայ-  
նութիւնները ճշգիր չափելով կարելի է որոշել  
թէ իւրաքանչիւր ճառագայթ մէկ րոպէի մէջ  
քանի ճաճում կը լինէ: Այսինքն, լցոն ամէն մէկ  
րոպէին 40,000 մղոն ճամանակ կ'առնու. ըստ  
պամ կարմիր ճառագայթից ալերներն իւրաքան-  
չիւր բուգին 433 երկիրն մանուշակ ճառա-  
գայթից ալերները 758 երկիրն ճաճում կ'ըննն:  
Ով որ չի գիտեր թէ գիտութիւնն ինչ ճամանով  
պա անբար թուուց հասած է՝ անցուշտ առ պա  
անհաւատութեամբ գլուխը պիտի ցնչէ:

Մարդուս աչքը լուսոյ պայ ճճումները  
միայն իրեւ լցոն կրնայ զգալ, որոնք մէկ րոպէի  
մէջ՝ ընդ 420 եւ ընդ 760 երկիրն անգամ կը  
ճճանա: Ենթերի պայ ճճումներն որ ասէկ աւելի  
կամաց կամ արագ կ'ըլլան, ալ մեր աչքն իրեւ-  
լցոն ընդ հանրապէս չի կրնար զգալ ասոնք ըստ  
իմիք լուսոյ անտեսանելի ճառագայթներ կրնան  
կոչուիլ: Իրօք ալ արեգակը լուսոյ պայման ճա-  
ռագայթից անշափ ու ահաքին բացմունիւնն մը  
կը սփուէ Եսունցիք անոնք՝ որ կարմիր լցուն  
նուազագոյն ճաճում կ'ըննն, անդրաբուրի՛ (les  
rayons au delà du rouge du spectre, գերմ. Ալ-  
տրագու) ճառագայթ կ'անուանին, եւ անոնք՝ որ  
մանուշակ լցու նուազագոյն ճճում ունին, ան-  
դրաբուրուշ (les rayons au delà du violet du  
spectre, գերմ. ultraviolet) ճառագայթ կ'անուա-  
նին: Արդ, արդէն գարուս սկիզբը Փ. Ա. Հէր-  
չէլ մեծ աստղագէտը գտաւ: որ զլաւորաբար  
անդրակարմիր ճառագայթները ըլրմութիւն կը  
ծնանին. արեգակնան առ մէջ արձակած զերմու-  
թեան ճառագայթից կէսն ընդ հանրապէս չ'ե-  
րեւար Անդրասանուշակ ու մանուշակ ճառա-  
գայթներն առանձին յատկութիւնն մ'ունին, որ  
գիմաւորաբար քիմիական ազդեցութիւնն կ'ըննն  
եւ արծաթաղը կը սեցըննեն: Ասոնց լուսանկարի  
Նկատմանը ունեցած նշանակութիւնն ատոր վկա-  
կացացած է: Եթէ արեգակը մասն կարմիր ու  
գեղին ճառագայթ, բայց ոչ կապայտ եւ ոչ մա-  
նուշակ արձակէր, իւր լցուր չէր կրնար լուսա-  
նկար յատաց բերել. Ընդ հակառակն չըրմանթիւն  
մ'երկիրն չըր հասներ, եթէ արեւուն լցուր մա-  
նուշակ եւ կապայտ ճառագայթներէ միայն բազ-  
կացած ըլլար: Եթէ գարեւեալ՝ արեգակը միայն

անդրակարմիր կամ անդրամանուշակ մառագյաններ արձակէր, պյու տաեն ինք մեղլ անտեսամելի կը ըլլար, եւ ցորեկուան լցուը մեր գաշտերը չէր լուսաւորեր: Մեր աչքին համար միայն լուսատու անուանեալ ճառագայթներն են լուսաւոր. ուրիշ տեսակ գործարանաւոր աչքի նաև կրնային անդրակարմիր կամ անդրամանուշակ ճառագայթներն ալ լուսատու ըլլալ: Կարելի է որ մեխզրաց մեջ շատ աստինները ըլլան՝ որ միայն անդրակարմիր կամ անդրամանուշակ ճառագայթը արձակէն, եւ անոր համար մեր ուղարկի տեսութենէն յահիսեանս ծածկեալ: Յայտնի է ուրեմն, որ աստեղագիտութեան յառաջադէմ արուեստին կարելի պիտի ըլլայ որ մը գտնել պայտիսի ծածկեալ մարմիններն անոնց քիմիական կամ շերմաբանական ազդեցութիւնն յարմար գործեազ զննելով:

(Հարուստիւլ:)

## ԲՆԱՊԱՏՄԱԿԱՆ

### ԻՆՍԿՈՆ ԵՒ ՇՐՈՎԵՍՏԸՆԸՆ ՔՈՒՆ

Քայանի է թէ երբոր մէկուն քունը կորի, զայն բերելու համար այլեւայլ միջոյներ կը գործածուին: Սակայն առանց բժշկական միջոցներու դիմելու, կայ պարզ եւ դիւրին միջոց մը, որ որչափ ապահով է՝ նյոնչափ ալ անվասա:

Ծերսունի մը՝ որ իւր վասոյց մարմինը զարացնել կ'ուզէ, կեսօրուան քացար քիմի բերելու համար մենքը գիրը կ'առնե, ու սկսի մատղորութեամբ կարգալ... բայց մը մըն ալ — ոչ մեր ծերունին — դիւրը գետինն է, ինքն ալ եղիւսեան գաշխերուն բարաստանաց անուշահոտ ծաղկանց քացար բարսման մեջ կը դիւրերի երացներ կը տեսնէ.... Այս ծերուն համար սյոյն դիրքն ամէն բանէ աւելի մեծագին է, վասն զի իրեն համար զրութիւն եւ զի առնելու աղքիր է. ոչ մատենագիրն հօգն է եւ ոչ գրքին բրամբակութիւնը:

Ի՞նչ է այս զարմանալի երեւութիւն պատճառը:

— Փորձ փորձենք մեր գիշերական սդին ի մերձուսան նկատելու, որ ամէն գիշեր զմել իւր շղթաներով կը կապէ կը կաշկանդէ. բայց շատ վատահար եւ տառապեալ սրտերու ալ հանգիստ կը շնորհէ, եւ խանջ ու վատակարեկ արտեւանանց թոյլ մկունքը (muscle) թեքեւ ձեռքը մեղմ շշափելով՝ վերատին կը զրացընէ: —

Քունը զարմանալի վլճակ է: Ոչ կեանք է եւ ոչ մահ: Թէ եւ քայ ժամանակ մարդու կապի, բայց մեռեալէ ինչով կը տարբերի: — Աւստի իրաւամբ մեր նախնիք քունն աւագայ անուանած են եւ զիբրհումը յանակայութիւն:

Մեր կինաց անոյշ վայելից մեջ, այնպէս վարժած ենք քնյոյն գալուն եւ երթալուն, որ գրեթէ երբեք ծանրութեամբ չենք հարցուներ մեղլ թէ՝ “Ի՞նչ է նմանալու պարագանուն:” Սակայն այս հարցունքը լցու բաւականի հետաքրքրական եւ օգտակար պատասխաններ կը վլըրընէ, որոնցմէ քափի մը հատը կ'ուղեմ սիրելի ընթերցողիս դիւրիմաց խօսքերով՝ յառաջ բերել:

Ամէն մարդ գիտէ, որ սովորաբար քնէն յառաջ յոգնութիւն կու գայ մարդուս վրայ: Այս յոգնածութիւնը կրնայ կամ մարմնաւոր եւ կամ մառաւոր աշխատութիւններէ պատճառիլ բայց մէյ մոր եկաւ, մնութիւնն անաշառ կիրապով իւրաւունքները կը պահանջէ մարդու ի քով կ'ինայ: Խթէ բնութիւնը քնով մտի համիսան եւ թէ մարմնոյ եւ թէ հոգեց զրութիւններուն զրանալու ժամանակ չըար, անշուշտ շարունակեալ աշխատութիւնն զմել դիւրան պիտի մաշէր եւ սպառէր:

Ըստ պիտի քունը միշտ յոգնածութիւնէ յառաջ կու գայ: Տնկունը ինչպէս նաև կրներն, զգայարաններն, ըղեղը, մովզ բանիւ ամբողջ գործարանները կը յօգնին: Բայց ի՞նչ է յօգնածութիւն: — Զայս մեխնելու համար սակաւակի մի խոտորինը մը կնիթէն:

Մեր կենսական գործուղութիւններն ի գործ գնելու համար մահրածեցած կարեւոր է մեղի տարր մը, եւ այս տարրն է համարատած օդց թթուածինն, որ թթին միջադրութեամբը մեր արեան հետ կը խառնուի: Մարդկեզն մարմնոյն մէջ առանց թթուածինի գրեթէ ամեններն ի գործուղութիւնն չի կատարուիք: Թոքն՝ արեան կու տայ զիթուածինը, սիրտն արեան բաշիքն է, որ ամէն գործարանաց բաշխելով, զանոնք կը զրացընէ եւ գործել կու տայ: Գործարանաց գործելու ատեն առած թթուածինն մէկ մասն եւ անոնց յատուկ գցացար թթիւնն մասն մը (զինաւորաբար ճարպ եւ ածխացատ, հյութաւագուկ) կը սպառի. եւ ինչպէս որ թթուածին աւրիշ ինչ եւ իցէ մարմնոյ հետ միացած ատեն պյուստ (comibustion) յառաջ կու գայ, նյոնպէս հոս ալ նյոն երեւութիւնը կը տեսնուի, եւ յառաջ կու գայ ածխամթու պյուստ (acide carbonique), որ իրը թթուաւոր կալ թոքոց ձեռք գուրս կ'ելլ: